

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԳԵՍ ԿՒՍԱՄՍԵԱՑ

Ա Պ Ա Զ Ի Ն Ց Ա Ր Ի , Թ Ի Ւ 9

15 Օգոստ 1890



ԿՈՍԱՆԴՐՈՒԹՈՒՄ

ՏՊԱՐԱՆ
ԳԱՐԵԳԻՆ ՊԱԼՏԱՍԼԵԱՆ

Փողոց Սուլրան Համայ, թիւ 14

1890

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ԶՕՆԻՔ առ Մրազան Քահանայապեսն ԼԵԽՈՆ ԺԳ. Էւ
առ Գերեց. Կարողիկոսն Ստեփանոս Պետրոս Ժ.
2. ՈԵՀԻ Էւ իզական սեռ հայերէն լիզուին. — Հ. ԱՏԵՂԱ-
ՆՈՒ ԵԱԳՂՋԱԿԱՆ :
3. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻՈՒԹԻՒՆ Ի ՃԱՀԱՆ ԳԱԼԻԱՆ, Մայիս
1883: (Շարայարութիւն): — Ս. Ե. Վ. Հանձեան :
4. ԳԻՏԱԿԱՆՔ: — Գրադանի աշխարհագունէք: — Լուղա-
կան Դալտոնութիւն:

ՊԱՏԿԵՍԻ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ

Առաջին Տարի

Թիկ 9

15 Օգոստոս 1890

ԶՈՒԻՔ

Ա. Ռ

ՄԻՔԱՋԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՎԵՏՆ ԼԵԽՈՆ ԺԳ.

Ն Ի Ա. Ռ

ԳԵՐԵՐՁ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՍՏԵՓԱՆՈՍ ՊԵՏՐՈՍ Ժ.

—————*

Ասկէ ամիս մը յառաջ յունադաւան երեւելի արեւելադէտն Պ. Յ. Գարօլիտէս, պաշտօնեաց Հանրային կրթութեան նախարարութեան եւ լատիներէնի ուսուցիչ Հալքի կզզիի Յունաց Առեւտրական վարժարանին մէջ, Ամենապատիւ Գերերջանիկ Ստեփանոս Պետրոս Ժ. Ազարեան Պատրիարքին ձեռօք առ Սրբազն Քահանայապետն Լեւոն ԺԳ. մի գեղեցկահիւս լատիներէն ուսանաւոր Ուղերձ առաքածէր: Տարածման Հաւատոյ Սուրբ Ժողովոյ Գեր. Քարտուղարն զայն Սրբազն Պատրին ներկայացնելով, Նորին Սրբազնութիւն կարի զգածեալ այս որդիական Զօնին համար, նոյն Գեր. Քարտուղարին յանձնարարած էր Ամենապատիւ Գերերջ. Հոգեւոր Տիրով միջոցաւ մատուցանել իւր ջերմ չնորհակալիքն առ Պատ. Հեղինակին. զոր եւ յօժարաւկամ կատարեց Գերերջանիկ Տէրն առաքելով նմին չնորհակալեաց

թղթոյն բուն պատճենն։ Նոյն օրերն Պ. Յ. Գարօլիտէս ձօնած էր առ Ամեն։ Պատրիարքն մի ցաւոկցական Ռւզերձ նոյնալէս ի լսուին լեզու գեղեցիկ չափաբերութեամբ յերիւրեալ, առթիւ սպալի մահուան կարի ողբացեալ մաքրակենցաղ Տիկնոջն Ազաւուոյ՝ Քեւ Նարին Գերերջանկութեան։ Արդ՝ պատիւ կը համարիմք մեղ հրատարակել Հանդիսիս մշջ այս երկու ձօնիքը իրենց թարգմանութեամբն հանդերձ, որք իրենց հեղինակին թէ՛ անձնական պարագայից եւ թէքաջահմուտ պերճարանութեան տեսակէտով կը գերազանցեն քան զամեն գովութիւն։

Ն. Մ. Գ. Աչեմեան

Ad sanctissimum Patrem

LEONEM XIII

Virgines Aoniae, natae Jovis altitonantis
Ex alma qui vos Mnamosyna genuit,
Monte, agite, e sacro, voce precibusque receptis
Supplicis inceptis advolitate mei!
Cur, anime, Aonias imploras vane puellas
Vera Dei quum sit Musa mihi Genitrix?
Sola es, Tu Domini Mater Christi! mea musa
Atque meum semper t'advoco in auxilium.
Tu mihi semper eris lux et solatium ipsa
Et salvum duces per loca sacra pedem.
Omnia tu prolis famulis praebes bona, Virgo!
Cantandi modo mi da, precor, ingenium!
Da, precor, o mater, vires, caput ut veneratum
Christigenum verbis glorificem ausoniis,
Fulvi silvarum qui regis nomine gaudet
Ter quatuor sanctis quod fuit ante Papis,
Qui decus est populo praeclarum praeediumque
Divini pueri principibusque suis,
Qui totum fautor veri iustique bonique
Est celeber per mundum et procul in maribus.

Virtutum exemplum ille fuit vitae spatium omne
Omnibus et voce et moribus ingenii.
Praecipueque operam summi Doctoris Aquini
Doctrinae dandam perbene perdocuit.
Justitiae demum, ut reginae principes urbis
Terrarum nuper norma fuit dominis.
Non mihi sufficiet tempus, pater, ad celebrandam
Virtutem eximiam donaque clara tua.
Ipse Tibi praesit rerumque hominumque Creator
Innumerisque astrum cernere det redditus
Tu vero hos versus animo, pater accipe amico
Ignotoque tuo sis facilis famulo!

Scribebam Kalkae
a. d. 1890 quintum
Idus Julii

Sanctitatis Vestræ
humillimus servus
S. CAROLIDES

Bealissime Pater!

Haec mihi, quum tibi me carmen promiseram, ego illud
Missurum dono, quod prius ausus eram.
Scribere ad illustrem sanctumque Christigenarum
Patrem, scripta erat his littera iam manibus:
Jam missurus eram, quum mors mihi nota sororis
Dilectae fuit, heu! ipse animique dolor.
Solandi mihi quaedam addendum verba putavi
Esse, licet solari ipse alios soleas,
Rite, pater! quia tu habes hoc de religione
Officium, Dominus quod dedit ipse tibi,
Jlliis in terrisque vicarius; huic ego quondam
Quos versus feci, nunc Tibi eos debedo.
Hos parvae ut donum, pater, accipe, Carolidensis
Musae; illique animo perpetuum faveas.

Scribebam Kalkae
a. d. quintum Id. Jun.
1890

Beatus in Vestræ
humillimus servus
S. CAROLIDES

ԱՅ ՄՐԱԱԶԱՆ ՀԱՅՐՆ

ԼԵՒՈՆ ԺԳ.

Ավոնիոյ կուսանքդ , դուք՝ որք ի մեծէն Մնամովինա
 Դիցուհւոյ եւ կողակցէ որոտացողն Արամազդայ
 Ծնեալք , օ՞ն ի լեռնէ սրբոյ անտի լուարուք
 Զձայն եւ զհայցուածո պաղատողիս . սաւառնեալ
 Հասէք ինձ յօգնութիւն : Այլ վասն է՞ր անձն իմ ի զուր
 Աղաչես պաղատանօք դու զՕրիորդս Ավոնիոյ ,
 Մինչ ճշմարիս ինձ Մուսա իցէ ծնողն Աստուծոյ .
 Ո՛ Մայր Տեառն Քրիստոսի , Դու միայն ես իմ Մուսա
 եւ կոչեմ զթեզ ես միշտ ինձ յօգնութիւն ի թիկունս ,
 Դու լիցիս ինձ հանապազ ե՛ւ յօյս եւ մեծ ծեռնտու ,
 եւ ուղեսցես անվրէս զոտս իմ ի սուրբ քո շաւիզս .
 Որ զամենայն պարտեւս Որդւոյդ չնորհես դու , Կոյս , զա-
 ւակացդ ,
 Աղաչեմ չնորհեա՛ եւ ինձ այժմ զհանձար ի յերգել .
 Տուր , աղաչեմ զթեզ Մայր , զի կարացից ըստ արժանւոյն
 ԶԳրուխ պատուական Քրիստոնէից համօրէն
 Աւասնիական բարբառով դրուատելով փառաւորել :
 Որ ունիս զանունն պերճ չէկ արքային անտառաց ,
 Որ կանխաւ երկոտասան հայրապետաց եղեւ անուն ,
 Որ պատիւ փառաւոր եւ օգնութիւն պանծալի
 Աստուածայինըն մանկան վասն իշխանաց ժողովրդոց :
 Եւ պաշտան մեծահռչակ ճշմարտին եւ արդարոյ
 Եւ բարեոյ ընդ ամենայն աշխարհ նաեւ ի ծովս հեռի :
 Օրինակ եղեալ է նա առաքինի գործոց ի կեանս
 Ամենեցուն , ե՛ւ բանիւ , նաեւ գործովք հանճարոյ .
 Նա զի սա հրամայեաց խնամնով մեծաւ պարապիլ
 Ուսման Գրոց վարդապետին Մեծի Սրբոյն Ագուինացւոյ :
 Հուսկ ուրեմն որպէս եւ ա՛յլ Պետք Բաղաքին Դշխոյի
 Տիեզերաց եղեւ զարդիս կանոն արդար իշխանաց :
 Ոչ բաւեսցեն ինձ ժամանակք ի հոչակել , Հա՛յր , ըզքեզ ,
 եւ զպանծալի գործո Քո առաքինիս եւ զձիրս :

Նոյն ինքն Տէր Արարիչն իրաց , մարդկան լիցի ընդ Քեզ ,
Եւ տացէ Քեզ տեսանել զանրաւ շրջանս աստեղաց :
Իսկ Դու , Հայր , ա՛ռ ընկալզայս նուագս հոգւով բարութեան
Եւ անծանօթ որդւոյ Քոյին խնդրեմ լիցիս մարդասէր :

Գրեցի ի Հալքի

Ի հինգերող աւուր Եղոսի
Ամսեանն Յուլիսի 1890

ԱՐԲՈՒԹԵԱՆ ԶԵՐՈՒՄ

Ամենախոնահ ծառայ

Օ. Գ. Ա. Ր. Օ. Լ. Ի. Տ. Խ. Ս.

Դերեցանիկ Հայր

Յորժամ էր իմ խոստացեալ Քեզ զնուագ մի , զոր ես
Յառաքել իրը ի նուէր , համարձակեալ կանխապէս
Գրեալ էր առ փառաւոր եւ Քրիստոնէից Սուրբ Հայր ,
Եւ սոյն այս թուղթ այսոքիւք ձեռօք գրեալ պատրաստ կայր .
Եւ այն ինչ առաքէի , բա՛րէ ահա գուժեցաւ
Ինձ մահ Քեռ Քոյ սիրելոյ , եւ անհնարին սրտիդ ցաւ :
Ուստի արժան դատեցայ բանս միսիթարս յաւելուլ .
Թէպէտ Դու Հայթայթիցես սրտից այլոց սփոփանս , դուլ .
Արդարեւ , Հայր , զի ունիս զայս ի Կրօնից Քեզ պաշտօն ,
Զոր Տէր ինքն եւ փոխանորդ Նորա յերկրի ետ զգօն ,
Որում գրեցի ես տոլս ինչ , զորս առաքեմ ահա Քեզ .
Ընկալ , ո՛ Հայր , զայնոսիկ , զորս ձօնէ Փարօլիտէս
Ազգաա Մուսա , զոր խնդրէ , կալցիս միշտ ի Քո շնորհս :

Գրեցի ի Հալքի

Ի հինգերող աւուր Եղոսի
Ամսեանն Յուլիսի 1890

ԳԵՐԵՇԱՆԻԿ ՏԵԱՌՈՒԴ

Ամենախոնահ ծառայ

Օ. Գ. Ա. Ր. Օ. Լ. Ի. Տ. Խ. Ս.

◆◆◆

ՈՒՀԱ

ԵՒ ԻԳԱԿԱՆ ՍԵՐ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻՆ

Իմ մաքին գրեթէ անբացատրելի առարկայ մի եղաւ հետաքրքրութեան՝ հարցանել թէ ի՞նչ է պատճառն, որ այնչափ սիրելի բառու ունի բառը ժամանակակից գրչաց, ի՞նչ բառ է այդ, ուստի՛ եկած է մեզի, ի՞նչ կը նշանակէ, նորասիրութեան ողի՛ է արդեօք, որ կը չարժի ի նոսա այնչափ մեծ թուիչք տալու ունի բառին:

Նոր հնարուած բառ մը չ' այդ ունի. Հիներն ալ կը ճանաչէին զայն, եւ վայելուչ կերպով կը վարէին՝ նորա բարձր նշանակութեանց մէջ: Երբէք այնչափ ընդարձակ գործածութիւն չ' տուին անոր նախնիք յընթացս երկայնաշար գարերու, որչափ այժմ քանի մը տարուան միջոցին մէջ նորերը, որք կը ձկտին զրօսնուլ անով: Պէ՞տք մի տեսնուեցաւ արդեօք 'ի ձեռն ունիեայ իգական ձեւ մուծանել հայերենի կազմութեան մէջ՝ ինչպէս են յոյնը՝ լատինը եւ այլ լեզունք եւրոպիոյ եւ Ասիոյ: Վերջապէս ես չ'կրցայ դեռ հասկանալ այդ շարժմոն պատճառը. ոչ մոտացս մէջ որոշումն տալ, եւ ոչ ունիներով գեղագրեալ նորածեւ բառերէն համ առնուլ: Բայց ըսի, ունին քննեմ նախ, յետոյ մոտացս որոշումն տամ, եւ համ առնոյ բան եթէ կայ՝ առնում:

Հայերենի մէջ վաթսունի չափ ունիալ բազագրեալ բառ կայ, 'ի բաց առեալ յատուկ անուանց հետ բազագրութիւնքն: Ծնկհամիրապէս դիտելով՝ մեր տռաջին եւ ընտրելագոյն հեղինակութեանց մէջ հազիւ երբէք կը տեսնուի ունիով բազագրեալ բառ: Ասուուծաշունչ մտտենին մէջ մի միայն բազուհի կամ բազուրհի բառը կը գրուի: Նորա նախադլութեանց-մէջ՝ ոք ձերդրորդ-ձեռքի- գործուածք մը չ' են, բայունի բառը միայն կը գտուի: Ասոնցմէ գուրս եղնիկ, Կորիւն, Ազաթանգեղս, Եղիշէ, Բուղանդ, Փարագեցի չ' ունին ունի բառ. ոչ Եւսերիսոփ Քոռնիկոնի եւ ոչ յունականէ եղած չառ թարգմանութեանց մէջ չ' երեւիր ունի:

Սարկաւագունի Ասկերերանի Ա. Տիմոթէոսի թղթոց թարգմանութենէն է . Առաջեղունի Ա. Կորնթացւոց թարգմանութենէն . Աշակերտունի Յովհաննաւ Աւետարանի եւ Գործոց մեկնութիւններէն է , որ նախորդ լաւագոյն թարգմանութեանց հետ չ'են կրնար բարգաստուիլ . Ունի բառը ծաղկեցնելու սկսած է Մովսէս Խորենացի . Աստուածունի , Քրիսունի Աղեքսանդրի պատմութեան թարգմանութենէն են . Երիտասարդունի , Առաջեղունի , Աստուածունի՝ նորու Հայոց պատմութենէն . Մրունի , Տիրունի՝ նորա շարականներէն : Խորենացին ետքը աստիճանաբար կ'իջնայ : Իգնատիոսի Աստուածազգեաց հայրապետի թղթոց թարգմանութիւնք , Պղասանի գործոց թարգմանութիւնք , Նորեկ , Վարք նարանց , Ճառընտիրք , Յայսմաւուրք , Կանոնադիրք . ասոնցմէ ալ աւելի ստորին գրչութիւնք՝ Բենիկ , Գանձք . Եւ վերջապէս կը հասնի մինչեւ մեր գետնայարկը , որ մեծ հանդիսարանն է այժմ ունիներու :

Դիցունի բառը չ'եմ յիշեր թէ հանդիպած րԱամ մեր նախնեաց գրուածոց մէջ . կարծեմ թէ այն վերջին ժամանակի առեղծուածք մի է Ս . Դավարու : Հս ինչպէս ուրկելութիւն կը յաւելում , որ Դիցունի բառը յայտնել եմ ևս 'ի բեւեռածեւս Տոսրայ , Տոսրայ բեւեռածեւ արձանագիրերէ մին (Շուլց . թիւ Ժէ .) «Դիցունեա» բառով կը սկսի խօսիլ . որ բառը Տոքու . Մորթման Անատիկ եւրուինկ ընթեռնու . իմ ընթերցուածն Դիցուրեա է : Այս ինծի համար սասցգ , այլոց համար ի'նչպէս կ'ուզեն : Նոյն հոչակառար արձանին ժջ . սոզին մէջ Սպորտինես ? «Դիցոււեա տաճարին» կը նուիրէ մի (քազ) եւ երկու եօգ (լուլ , ոչխար) : Որով ուրիի եւ ունի բառերուն գործածութիւնք երկու հալար վեց հարիւր ստորուան հնութիւն մը կը ստուայ : Արժան է ուրեմն որ այս հին ու կարեւոր բառը ողջմութեամբ քննուի :

Կը հարցուի թէ ուրիի կամ ունի նշանական բառ մի է , թէ պարզապէս ածանց մը մարդու անուան ծայրը կցելի : — Եղան որք յայտնեցին այն կարծիք , թէ ունին ածանց մի է պարզուպէս՝ հայ բառերու իդական ձեւ տուող , որոյ հետ համամիտ չ'եմ գոտուած . եւ ընդհակառակն հաւաներ եմ , թէ ունին հասարակ եւ կոնոնաւոր բառ մի է իդական ձեւի մէջ , նշանակելով կին : Եթէ ունին իդականացուցիչ լոկ մասնիկ մի լինէր , պիտի որ գործածուէր

նաեւ անշունչ իրաց ալ. այդպիսի գործածութիւն չկայ ՚ի նախնեաց. եւ ոչ անդամ կենդանեաց համար արկեալ ՚ի կեր, հապա միայն մարդոյ. այս ցուցանէ անշուշտ թէ գոյական բառ մի է, եւ կը մերժէ լոկ մասն մի լինելու գաղափարը: Նշանական բառ մի լինելուն մէկ առաջացոյցն ու այն է որ կանոնաւոր հոլովելի բառ է. եզակի ուրիհի, ուրիշոյ եւ ուրինայ, ուրիւող. յոդնակի ուրիհի, ուրինայ. բայց զի առանձին գործածուած չկայ, այլ միշտ հին յատուկ անուանց հետ նախ, եւ երկրորդարար բարդութեանց մէջ՝ միշտ յետին տեղին ունելով: Հոլովին ցուցանէ թէ հասարակ բառ մի է, եւ ո՞չ թէ սոսկ ածանց: Աւնիմք յրմակին, որ հաւասար է յրմուհի բառին: Դիտելի է եւ այս վկայութիւն Բարսղի. «Գտաք ՚ի սովորութեան գրոց փոխանակ կուսի երիտասարդուհի առեալ»:

Քաջ քերական Հ. Արսէն Բագրատոսոնի եւս կը համարի թէ ունին բառ մի է եւ ոչ թէ պարզապէս ածանց. եւ կըսէ թէ արարացի հուրի բառէն առնուած է, որ կը նշանակէ աղջիկ: Թէպէտ եւ ուրիհի եւ հուրի բառից մէջ ձայնի նմանակցութիւնը կատարեալ է, բայց մեր ուրիհի բառին անկէ առնուած ըլլալուն հաւասնականութիւն չկայ. այնու որ մեր Դիցուրի (դիցուհի) բառը հայկազանց ժամանակներէն ճանչցուած եւ սեպագիր արձանագրութեանց մէջ գործածուած է իբր 2600 տարի տուաջ, որ տեն հայ լեզուն արաբացւոյն հետ յարաքերութիւն ունենալը հաւասնական չ'թուիր: Դարձեալ բեւեռական ժամանակի այնպիսի բարձրամիտ իշմաններ, որ իրենց դիցուհին պաշտպանելու համար մի մի առիւծներ գարձած էին հարաւայնոց դէմ կուտելու, կարելի չ'է որ օտար եւ թշնամի ցեղի մը բառը իրենց դիցուհւոյն Անահտայ անուանը հետ կապէն: Այս պատճառներու համար չ'եմք կրնար մեծանուն քերականին հետ համակարծիք գտուիլ: Ընդհակառակն մեզի երեւցածը՝ ուրիհի կամ ուրիհի ձայնը արեաց բառ է իգական ձեւի մէջ, եւ կը նշանակէ իին: Բառին վերջի հի մասն է իգականի յայտնող նշան, որ առնուած կ'երեւի հնդկաց երկար ի' էն, որ իգականի յայտարար է, եւ ոչ թէ ամբողջ բառը ածանց: Բառնալով հի մասն, ուրիհի բառին պարզը կ'ըլլայ ուր կամ որ: Հիմա մեր խնդրելիքն է ուր կամ որ պարզը, թէ ուստի՛ եկած է, կամ ի'նչ կը նշանակէ:

Եթէ հաւանական գտանք որ վերջի հի մասն հնդիկէն առնուած է, կը հետեւի որ նաեւ ուր կամ որ մասն ալ հնդիկէ առնուած ըլլայ: Ես որհի կամ ուրհի բառին պարզ կը նշմարեմ որեար բառին մէջ:

Որեար յոգնակի բառ է. սորա պարզն է որ. իսկ վերջի եար մասն՝ յոգնականացուցիչ ածանց, ինչպէս թէ աշխարհաբար ըստած ըլլար որեր: Նմանապէս որեան, եան վերջով նախընթացին պէս յոգնակի բառ է. սորա երկուքն ալ կը նշանակեն մարդիկ, մարդեր: Բայց որպիսի՛ մարդիկ. — միշտ պատուաւոր մարդիկ, ընտիր մարդիկ, քաջ մարդիկ, արու եւ քաջարի մարդիկ, լաւ եւ ազնիւ մարդիկ. որպէս նաեւ հայ որեար, պարսիկ որեար, արշակունեան տոհմի որեար: Որեարը կ'երթայ միշտ արու մարդկանց համար զրուցուած, իսկ կանացեաց համար զրուցուած երբէք չ'կայ, զի որ նշանակէ արու մարդ: Որեարը կ'երթայ աւելի մեծզի անձնեայ եւ կորովի մարդկանց համար, քան թէ մանր մունր՝ նկուն՝ վատ ու անարի մարդկանց համար. աւելի հասուն եւ այրական հասակի մէջ մնած մարդկանց համար, քան թէ մանկահասակ տղայոց կամ զառամեալ ծերոց. աւելի քաջառողջ եւ ուժեղ անձնանց համար, քան թէ վտիտ՝ ճիղմ ու շինուածքնին խարիսուլ մարդկանց համար. զի որ (որ-եար) բառին պատօսախանող կը գտնեմ արեաց վի՛րա բառը, որ կը նշանակէ ուժեղ՝ կարող՝ հզօր՝ քաջ՝ հսկայ՝ այր յանդուդն եւ յանձնապատառն, փայլուն՝ պերճ՝ արի եւ արու մարդ: Վի՛րա դիւցազնական բառ է. որոյ ածանցմունք ինցրայի (Աշհագնի) համար յաճախ դործածուած են Ռիյ մէջ:

Արդ որհի կամ ուրհի յիշուած որ (մարդ) բառին իգականը կ'ըլլայ. ծայրի հի մասն հնդկաց ի՛ վանկին հաւասար իգականացուցիչ մասն է. ուստի որհի կամ ուրհի կը նշանակէ կին. բայց ոչ առանձին գործածելի, հասկ միշտ ուրիշ բառերու հետ, մանաւանդ հին յատուկ անուանց կից եւ անբաժան:

Ուրհի կին է, բայց վերի դրուած նշանակութեանց հսմեմատ՝ բարձր դիրք պատօւականութիւն եւ ազնուութիւն ունող կնոջ համար արուելիք, եւ ոչ թէ գուեհի անարդ կանանց համար, թաղերու վարիջուր կանանց համար, տգեղ անշնորհ աւսարդներու համար, եւ ամեն կերպ

Խոսելի ու խորշելի կանանց համար՝ ի կիր արկանելի։

Ուրիին քաղցր կը հնչէ հին արեաց յատուկ անուններու կից։ որպիսի են Հայկուսի, Տրդատուսի, Խոսրովուսի, Որմզդուսի, Համազապուսի, Զարուսի, Վարդուսի, եւն։ իսկ Սմբատուսի, Սահմանուսի՝ բացառութիւնք են։ Բագրատուննեաց ժամանակունք ՚ի վեր դադրած է նորա գործածութիւնը քրիստոնէական անուանց հետ եւ այլազգի ծագումն ունող անուանց հետ։ չկայ Գագիկուսի, Աշոտուսի, Աքասուսի եւն։ եւ ոչ Կիլիկիոյ իշխանաց ժամանակէն Լեռնուսի, Հերմուսի, Ռուբենուսի։ իսկ ո՞րչափ այլանդակ պէտք է լինի, եթէ ոք յիմարի Պէտրոսի, Թորոսուսի, Գասպարուսի, Մինեռնուսի, եւ ասոնց նման նոր անուններու կապել։

Ուրիին ազուոր է բարձր միտք՝ ազնուութիւն՝ ազնուականութիւն՝ սրբութիւն ունող եւ առաքինական գէպք մը ակնարկող բաւերու հետ։ բայց ի՞նչ տգեղ է գետնայարկի բաւերու հետ, նուտաս եւ անշուք գաղափարներու հետ։

Ուրիին հին լեզուին մէջ մարդուս միտքը կ'առնու կը առանի մինչեւ ՚ի վսեմականն, բայց նոր լեզուին մէջ մասց բարձրութիւնը աւերակ դարձուցեր է, եւ մինչեւ սասրին եւ ապականեալ խորշերու մէջ ՚ի քարշ տարեր է։

Ո՞րչափ վայելուչ է «Տիգրանուսի իւր կողաքաղ», այսինքն Տիգրանի ներքին առունք պահող եւ խնամող մէծ ամիկին⁽¹⁾։ եւ ասոր հակառակ նուաստ անշուք ու ախուր կապելուսի, դռնապանուսի, պանդոկապետուսի, խոհակերուսի, ցորեպանուսի, հեալշանառուսի, դերձակուսի, բանցարավանուսի, խանուրպանուսի, յուացարարուսի, մազյարդարուսի, զործաւորուսի, մուռակակարուսի, բաղնեպանուսի, եւ ասոնց նման շատ ու շատ երկայնահստակ ուիիներու ամբոխ, որք ժամանակիս գրուածքները անշուք կերպով չլնցուցեր են։ Բարձր նշանակութիւններ ունող ուիին սասրին կենաց վիճակող արարածոց յօդել՝ ցնցոտի կապերախ վրայ գիտակի կտոր մը կարկատ ձգելու կը նմանի։ Այդպիսիներուն՝ երբ հարկաւորութիւն կայ իգական

(1) «Գեղանին Տիգրանուսի, ողջամիտ աշխարհածութ»։ Այդադր առ Մագիստրոսի։

սեռն յայտնելու, բաւականէն ալ առելի է կին վաճառող, կին խոհակեր եւն առել:

Ո՞րպէս Հրաշագեղ եւ պաշտելի է ուրիշի Հոխովմեայ հետ, «որ զգեղցիութիւն աստւածոց ունեն», եւ ոգեղ՝ անցուկ ու վերադասնալի հստակներու հետ:

Ո՞րչափ մեծվայելուչ Արտօնիութա Անափա դիցուհեաւ, որ կ'երեւի սքողեալ գլխով եւ մինչեւ 'ի կէս ֆշատնայ (սալինք) զարած պատրուակով⁽¹⁾։ բայց ամեն չնորհէ զուրի եւ կողոպւտ, երբ տղմուտ փողոցի վրայ մերկատիս ու ջասուկ գնչուհի մը կը դառնայ։

Ի՞նչպէս վսեմ ու հոգեկան է սրբուհի (սուրբ կին), պարկեցուհի (պարկեցա կին), խորուհի (առզպատէ կին), եւ անոնց գէմ անյարմարաբար զրուցուած բողանոցի աղտեղի ու զազրոամի ժիրուհի, եւ նորա պիղծ սպատուհի։ — Մե՛զք ուհինյայ։ Զնջոն գործուցին եւ գորչելեաց մէջ թաթախեցին զայս դիւցողնային ձայն։

Ուհի մեծ ասափանի պատուաւոր կոչում մի էր՝ 'ի վերքան գժիկին եւ զժիրուհի։ բայց անոր բարձր նշանակութիւնը շատ դարերէ 'ի վեր մոսցուած է։ լեզուի տգիտութեան ոգին շատոնց ալիրացած է մեր սառին ժամանակաց հեղինակներուն վրայ, կապեշուհի, դռնապանուհի, այսամայուհի, կայենուհի, հարսնուհի, հաւատուհի, ծերուհի, եւն։ այն հեղինակութեանց մի մի անձաշակ պաղարերութիւնք են, որք մեր այժմու նորահաս հեղինակաց ախորդը շարժելու յորդոր եղած են։ Մարդուհի, մանկաւարդուհի, մանկուհի ժամանակիս հեղինակութիւններէն են։

Ուրիշի բառին մէկ կերպ գրչութիւնն է ուրի, յորմէ առաջ եկած է ամուրի (անուրիի) բառն, որ անկին՝ ոչ ամուսնացեալ չափահաս մարդ կը նշանակէ, եւ կը գործածուի այր մարդու համար։ իսկ կնոջ համար նշանակութիւնը այլ է։

Ուրիշի բառին մէկ կարեւոր գրչութիւնն է որի կոմաւրի, յորոց վեր կու գայ որիորդ կամ աւրիորդ (օրիորդ) բարդ բառը։

Ուրիշի բառին մէջ ո ձայնը և տառին առջեւ անհետա-

(1) Աւեստա մատենին խօսրն է։

նալով կը մնայ ուհի . այս ուհի սովորական գրչութիւն դարձած է այժմ . ո ի կորուստը ուրիշ շշական ձայնից առջեւ եւս յայտնի է :

Ուհի բառը գրուտծ կայ նաեւ ոյի : Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մօրը անունը Ողոյի է , զոր Ողոյի ընթերցած են գրիչք : Օղոյի=օդուհի՝ Աստուածուհի օդոց : Ասոր նման է եւ Միրայի=Միհրուհի :

Ուրի բառին հ տառը մէկ հին կանոնաւոր փոփոխականութեամբ կը գառնայ ՚ի շ ձայն , յորմէ առաջ եկած է անոյշ բառը . օրինակ , յրմանոյշ=յրմուհի : Այսպէս են Խոսրվանոյշ , Արշանոյշ , Վարդանոյշ , Սմբատանոյշ . եւ առանձնաբար Անոյշ կին Աշդահակայ , եւ Անոյշ վռամ=Տիկին վրամ :

Այսքան անհաստատ գրչութեանց տարբերութիւնը հոս հաւաքելուս պատճառն է ցուցանել թէ ուրի օտարէն մեզի եկած հիւր մի է . ինքն բառ է կին նշանակութեամբ , եւ ոչ թէ ամբողջապէս ածանց : Սորա ծայրի նի մասն միայն է իգականացուցիչ ածանց , հաւասար Արեաց երկար ի' եւ Յունաց ։ ածանցներու :

Ուրի բառը գործածելու համար մասնաւոր ջանք մը յերեւան եկած է նոր հրատարակութեանց մէջ . Երբեմն չափէն աւելի եռանդ կը ցուցուի անոր մեծ հռչակ տալու մինչեւ այն աստիճան երբեմն , որ նաեւ եւրոպացի բառերու հետ կը զուգադրեն . մարդիկուհի , մարածախուհի , ձարուհի , տնիքուհի եւն . ծանրատաղտուկ օրինակներ են : Հիմա կարգը եկած է կարծեմ , անոնց համար կ'ըսեմ , աւելի ընդարձակելու այդ ջանքը . զի չ'կայ իրաւունք հայկական շնորհէն զրկել եգիպտոսի խտիվուհին , Պարսից շահուհին , Հնդկաց րամայուհին , Իտալիոց ռենինուհին , Անդվիոյ ինինուհին եւն . մինչեւ հիմա ցուցուած եռանդը ունի բառին գործածութենէն յամիրանք բերել տալու համար գտած կը կարծուէր իւր չափը . բայց դեռ այսօր տաք տաք դուրս եկաւ սուսանուհի մի ալ , այն՝ որ մարդակեր գաղան է , այն՝ որ մանկախոչոշ եւ վատշուէր հրէշ մի է : Ինչպէս թէ իրենց մէջ գաշնակցեալ են այդ աշխարհաբարեանք՝ անարգանք ընելու գրաբարեաններուն այս գեղեցիկ ու նուիրական բառին :

Զկարծուիր թէ հայերէն լեզուի մէջ իգական սեսի մեծ

պակասը դարմանելու համար ըլլայ այդքան ջան, զի ունին ոչ է իգականացուցիչ ածանց բառից, այլ է կատարեալ բառ մարդու հետ միայն գործածելի: Լեզուի մեծ պէտքը մէկ ունիով չ'կրնար վճարիլ:

Անշուշտ սեռի, մանաւանդ իգական սեռի պակասութիւնը մեծ զրկումն է հայերէն լեզուին համար. բայց մի՛թէ հայերէնն է միայն այս տարաբաղդութեան վիճակող: Թուի թէ ՚ի սկզբանէ ամենայն լեզուք անսեռ էին, բայց անոնց մէ ոմանք յետոյ ընկալան իրենց լեզուի բառերուն մէջ երկու սեռի զանազանութիւնը:

Անշունչ իրաց սեռ իմանալ, եւ բառից ձեւոյն արականի եւ իգականի յայտնիչ նիշ տալ՝ քերականի կատարելութիւն համարելու է: զոր կատարելութիւն տուած կ'ըլլան լեզուաց հին քերթողք: Ըսել է որ լեզուի մը արական եւ իգական ձեւի մէջ դրուիլը յետոյ կ'ըլլայ ժամանակաւ. եւ նախնագոյնն ու բնականն ունեցած չ'է այդպիսի զանազանութիւն:

Սակայն նիւթական եւ անշունչ իրաց արական եւ իգական սեռ տալու մտածութիւնը ամենահին է, բնական հետեւանք այն ջերմ երեւակայութեան գործին, որով մղուած են հին մարդիկ անձնաւորութիւն տալ երկնային եթերական եւ նիւթական աշխարհի անշունչ արարածոց, եւ առնչութեան յարարերութիւններ կարգել անոնց մէջ: Այս մտածութեան անմիջական հետեւանք եղած է սեռ իմանալ գոյական եւ ածական բառերու, եւ երկու սեռից որոշիչ նշանները բառից վերջի վանկին վրայ երեւելի ընել: Իսկ հնագոյն եւ անարտեսող գաղափարն է իրաց էութիւնը անհատական տեսնել, եւ ոչ թէ առնչական համարելով անձնաւորութիւն տալ անոնց. անոր համար ամեն նիւթական իր անսեռ կը նկատուի, հարկաւ լեզուի բառերն ալ անսեռ, եւ իրենց վերջին վանկերն ալ այս մտօք փոփոխութիւն կրելու չ'ունին պէտք: Լեզուի մը սեռէ զուրկ լինելը հին եւ նախնական համարելու է: Այլրաբառի երկին վրայ խօսուած հայ լեզուն եւ ցեղակցաց լեզուները հնագոյն դիրքի մէջ կը գտուին:

Ոչ ոք կրնայ տարակումիլ թէ հայերէն լեզուն ալ ունեցեր է իւր յարդարիչներն եւ ՚ի կարգի գնող հնագոյն քերթողներ: Մանաւանդ թէ հայ լեզուին բարեկազմու-

թիւնը համակերտութիւնն եւ միօրինակ գրչութիւնը վկայ են, թէ կարի նշանաւոր եւ ազգեցիկ քերթողներ ունեցեր է : Եթէ այնպէս է, կը հարցուի թէ ինչո՞ւ իդական սեռի կատարելութեամբ եւս չ'են ճոխացուցեր հայ լեզուն ըստ օրինակի սեմականին կամ եւս առաւել հնդիկ լեզուին, որոյ հետ այնչափ մերձաւորութիւն եւ յարակցութիւն կապելու առիթ ունեցեր է, եւ քերականական շատ մը պարագայից մէջ անկէ առաջնորդութիւն ընդուներ է : — Կրնամք այսօր ինչպէս առացուցեալ հաստարակել, որ մեր հին նախնիք ոչ միայն իդական հնդիկ բառեր մուծեր են հայերէն լեզուի գործածութեան մէջ, հասպա նաև իդական սեռի հարկաւորութիւնը ճանչնալով ընդուներ են ՚ի վերջ հայ բառից իդական սեռն յայանող նշանակներ՝ հնդիկ լեզուի հետեւելով, եւ կամ անկէ առնլով պէսպէս իդականացուցիչ ածանցներ . բայց չ'են կարողացած երկայն ժամանակի հրահանգով հաստատել եւ արմատ բռնել առև հայ գրականութեան մէջ : Ուսանի այդ փափաքելի պատմահումն անցողաբար երեւցեր է հայ լեզուին մէջ՝ իւր հետքը միայն թողլով . այնպէս որ այն ածանցները թէսպէտ եւ կը գտուին այսօր հայերենի գործածութեան մէջ, բայց սեռի որոշումն ցուցընելէ շատ հեռի են, եւ կը գործածուին այժմ ինչպէս թէ լինէին անսեռ բառեր :

Ցիշեմ հս հնդիկէն առնուած քանի մը իդական ածանցներ, որք այսօր անգիտաբար կը գործածուին առանց նոցա իդականութեան արժէք տալու .

— ի' (= Հնդկաց երկար ի') օրինակ, այծի', մայի', մարի', արծուի', նամի', եւն :

— անի' (= Հնդկաց անի') որ կը տեսնուի քանի մը ծանօթ հայ բառերու վրայ . օրինակ՝ զեղանի', լեզուան ՚ . եւ Հնդկաց մէջ կօրենի' կալարածող կամ կոլպահող կին : Ինտրանի', ինտրայի կին :

— իկ (= Հնդկաց ի'սա) որ ՚ի սկզբան իդական սեռն յայտնոց ածանց մի էր հայերենի մէջ, բայց յանցանել ժամանակաց կորոյս իւր նախոկին նշանակութիւն :

Կ'արժէ որ այս կարեւոր նիւթին վրայ ուրիշ առիթով երկարօքէն ճառուի . առ այժմ այսչափ օրինակ բառական են ցուցանելու համար, որ մեր հին նախնիք, (թէսպէտ եւ ժամանակը ճշգել կարելի չ'է, բայց հինդերորդ դարու .

թարգմանիչներէն շատ առաջ), հայերէն լեզուի կադմութեան մէջ մուծեր են իգական սեան յայտնութ նշանակներ։ Փոքր մի եւս շարունակենք այս քննութիւն։

Հայերենի մէջ իգական սեսի հարկաւորութիւնը պդալի եղած է առաւելապէս ցուցական գերանուանց վրայ, յորս սեսի պատկանութեան պատճառաւու շատ անգում բանին խմանող շփոթու երկրիմի կը մնայ։ Այս բանիս դարձան մոսածեր են թէ՛ հիները, թէ՛ Մովսէս Խորենացի։

Մովսէս Խորենացի Պիտոյից գրքին մէջ, եւ իւր թարգմանած (⁽¹⁾) Փիլոնի երայեցւոյ գործոց մէջ՝ ցուցական ապդանաւունց իգական սես յարմարցնելով, տաեր է սկ նկ։ բայց անկարող եղեր է յաղթանակել տալ այս նորօրինակ գիւտին։ այնու որ իւր ժամանակակիցք եւ յաջորդք յարդ չեն տուած այդ հելլենածեւ նորութեան։ Եթէ երբէք Ս. Ղազարու աշակերտութեան մէջ եղան ոմանք, որ ուզեցին Խորենացւոյ այդ գիւտը վերսափն կենդանացնել, չ'գտան արտաքրուստ իրենց հետեւող, եթէ ոչ սակաւաթիւք ոմանք։ ուստի խնդիրը կործանելու վրայ է այն մեծ թերութեան համար, որ սկ նկ ուզզականները հազիւթէ սեռական հոլով ունին սարս, ներս։ իսկ միւս հոլովներէ, արականէ՝ գործիսկաննէ՝ բացառականնէ բալրութին զուրկ են։ անոր համար ու ինչպէս անպիտան խափանելի։

Իսկ հնոց ձեռնարկութիւնը աւելի հիմնական՝ անոր համար ալ աւելի տեւական եղած է։ թէպէտ եւ այն ու վերջապէս կորուսեր է իւր ոյժը, եւ մուցուեր է ինչ մըտքով հնարկուած ըլլալը։ Բացառեմ։

Մեր տաւջին ցուցական գերանուանք երկու կերող գրչութեամբ կը ներկայանան։ մէկ մը պարզ ձայնով ապդան նա։ իսկ երկորդ կերպ գրչութիւնն է յ տասի մը յաւելուածապ՝ սայ դայ նայ։ այս վերջի երեւոյթն ինչպէս անհշան բան, կամ օրինակողաց ձեռքին ոնապատճառ խոաղ, անսես եղած է մեր քերականներէն։ կ'երեւի ընդհակառակն որ բոլորովին ալ անապատճառ չ' յ տասին յաւելումը։ կը մոսածուի որ յ տասին յաւելումը ՚ի սկզբան իգա-

(1) Ծանուցուած է այսօր, որ Փիլոնի երայեցւոյ ամբողջ գործոց Թարգմանիչն եղած է Մովսէս Խորենացի։

կան ոեռի յայտարար էր Հնդկաց երկար ի՛ տառին համաձայն . որով կը զոհագանէր հայ դերանուանց իգականը . ուստի այդ մտօք՝ ըստ հնոց իմացուածոյն «Սա եղեւ» պիտի նշանակէր այս մարդն եղաւ , իսկ «աայ եղեւ» այս կինն եղաւ . «նա ասաց» այն մարդն ըստ , իսկ «նայ ասաց» այն կինն ըստ . «տուժ դմա» տուժ այդ մարդուն , «տուժ դմայ» տուժ այդ կմոց :

Այս մնածութեան ապացոյց մի կարծեմ յիշեալ դերանուանց երկու կերպով հոլովիլը : Մի կերպ հոլովիլն է նա , նորա , նմա , նովա , իսկ երկրորդ կերպ հոլովիլն նման է ածական սոյն դոյն նոյն դերանուանց հետ . նայ , նորին , նմին , նովին եւն . Դիտելի է որ սոյն դոյն նոյն դերանուանք թէ՛ ածական են , թէ գոյական : Երբ սոքա ինչպէս գոյական ներկայանան , այս դայ նայ դերանուանց հոլովիկը կ'ըլլան . բայց երբ ինչպէս ածական ներկայանան , կ'ըլլան սոյն դոյն նոյն դերանուանց հոլովիկը . ըսելէ որ այս հոլովիկու պաշտօնը կրկնակի է . կը ծառայեն թէ՛ այս դայ նայ գոյական դերանուանց , թէ սոյն դոյն նոյն ածական դերանուանց : Սոյն դոյն նոյն դերանուանք իրենց հոլովիներով ամբողջ իգական ձեւի մէջ են : Կ'երեւի յայտնապէս , որ սա դա նա դերանուանց երկրորդ կերպ գրչութիւնը եւ երկրորդ կերպ հոլովիլը 'ի սկզբան յայտնիչ էին իգական սեռի . բայց յետոյ իսպատ մնուցուեցաւ թէ՛ նշանակութիւնը , թէ՛ այդ մտօք կիրառութիւնը : Հիները Ռուսաց կայսեր համար պիտի չ'կարենային ասել , ինչպէս մենք կ'ըսնք «Նորին կայսերական մեծութիւն» , եւ ոչ Հայոց Վեհափառ կաթուղիկոսին համար «Նորին սուրբ օծութիւն» . զի նորին իգական բառ մի լինելով , շտա անյարմարապէս զրուցուած կ'ըլլար մեր կողմէն . հապա պէտք էր ասել «Նորա կայսերական մեծութիւն» , եւ «Նորա սուրբ օծութիւն» . իսկ Անգլոյ թագուհոյն համար պիտի ըսէին «Նորին շնորհալի Տէրութիւն» եւ կամ «Նորայ շնորհալի Տէրութիւն» :

Նախընթաց ապացուցին վրայ կրնամք յաւելուլ նոր եւ աւելի փայլուն ապացուցութիւն այս այդ այն եռադէմ դերանուանց երկու կերպ հոլովիլը :

Առաջին կերպ հոլովիթն է

Երեխուդ կերպ հոլովիթն է

Եզակի

Եզակի

Աւգ. Այս.

Աւգ. Չունի.

Սեռ. Այսու եւ այնու.

Սեռ. Այնորիկ. (այնոր-իկ)

Տրին. Այսու.

Տրին. Այնորիկ. (այնոր-իկ)

Գործ. Այսու, այնու.

Գործ. Այնորիկ. (այնու-իկ)

Յողնակի

Յողնակի

Աւգ. Այսոր եւ այնոր.

Աւգ. Այնորիկ. (այնոր-իկ)

Սեռ. Այսոց եւ այնոց.

Սեռ. Այնոցիկ. (այնոց-իկ)

Գործ. Այնուք, այնուք, այնորիք.

Գործ. Այնորիմք (այնոր-իմք)

Արդ այս երկրորդ կերպ հոլովման վերջի իկ մասն իդական սեռի է նշան, հաւասար հնդիկ ի՛քա ածանցին, որ խզական է, ինչպես 'ի վեր անդք ցուցի: Այսպէս՝ միջական անուանց մէջ երկու կերպ հոլովաւմն անին ամենելեքան՝ ամենելեքն, բոլորելեքն՝ բոլորելեքն: Իսկ թուակոն անուանք առ հասարակ երկու կերպ կը հոլովին, երկրուեան՝ երկրոյին, երելեան՝ երելիին եւն: յորս երկրորդ ձեւն իգական էր երբեմն՝ բայց այդ հշտմակութիւնը վազուց կորոյս: կորուսած էր նոյն իսկ եւ մեր թարգմանչաց ասենք: Մեր քերականք պատճառ չ'են առւած թէ ինչո՞ւ մեր ցուցական գերանուանք, թուականք եւ միջակք, երկու կերպ հոլովաւմն ունենալու են, եւ թէ ի՛նչ մեկնութիւն տալու է այս երեւութիւն: Ահա ես ցուցի զարաւճառն եւ զմենութիւն:

Այս առաջի եղեալ համիկրճ փորձալ ծանուցի յայտնապէս, թէ մեր հին նախնիք սկզբնաւորութիւն մը բրեր են հայերենի հասարակ բառերու համար եւ ցուցական գերանուանց համար իգական սեռ յարմարել, բայց իրենց ամեն չան թէպէտ եւ յաջողութիւն երեւուցեր է առ մի ժամանակ, բայց վերջաղաղիս խափանուել է, մասցուեր եւ իգականութեանն գաղափար: եւ այսօր կը գտնեմք զոյն մեռեալ թագեալ եւ յիշտակն անգամ անհետացեալ: այնպէս որ նորա վերստին յառնելոյ չ'կայ ա՛յլ եւս յաս: Այս բան առիթ կուտայ ինձ յիշել Հարլէզի զենափ համար յաւած բերած իստուար, որ կ'ըսէ, «Զենափ մէջ հասարակ բառերու համար ա՛ ի՛ ո՛ւ երկար ձայներն ՚ի վերջ բառից՝ իգական սեռի յայտնիչ էին: բայց լեզուն փափոխութիւններ կրելով, երկար ձայներն սուզի դարձան, եւ այսօր սեռը յայտնող երկւեկի նշան չ'կայ»:

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ԶԱՀԱՆ ԳԱԻԱՌ(1)

ՄԱՅԻՍ 1883

(Եարայարութիւն)

Հոնի . — Մայիս 22 երկուշաբթի օր ժամը առաւելական երկուքին ընկերակցութեամբ Փարատելեան Յավոչի Աղայի Եարփուղէն մեկնեցանը Հոնի երթալու համար , որ երկու ժամ բացակայութիւն է ի հիւսիսոյ : Մայիս ամսոյ գարնանազուարճ քաղցրաշունչ օդը եւ ծաղկազարդ ընդ արձակ դաշտին ակնապարար գեղեցկութիւնը կարի զուարձակի ըրին սոյն կարձատեւ ճանապարհորդութիւնը :

Մասերէ շրջապատեալ կամաչագեղ ձորահովտի մը բերան շինուած է Հոնի Փենմինսու լերին ասսրոտը բարձրադիր տեսաբանով , ուստի գէալ ի հարաւ երկայնեալ դաշտը եւ անոր մէջանըն օձապատցա ընթացիւք սասակահսա Խուրմա գետը գեղատեսիլ երեւոյթ մը կը ներկայացնեն աչաց : Յարգաջուր եւ ձկնաւէտ է Խուրմա գետը , որ Պինդուղայ լերանց աղբիւրակներէն բղխելով եւ հետզիւտէ սոսուարանալով Հոնիի գաշաք կը թափի սրբնթաց հսոմամբ ի հիւսիսոյ ի հարաւ , եւ ապա կիւրմոյ ջուրը կամ Մելոս գետը կը խսունուի :

Հոնի՝ որ միջին դարերու պատմագիրներէն ոչ սակաւ կը յիշուի , իբրեւ Զահան գտւառի մի նշանաւոր տեղ , եւ ժամանակ մը երկու հակամթու կաթողիկոսաց աթոռանիստ եւս եղած է , այժմ ամեն բարեզարդութենէ զուրկ աղքատիկ գիւղ մի է , իբր հարիւր տան թուրք ընտանիքներէ ընտկեալ , թէպէտ եւ վարուցանիր չտհաւէտ եւ երկիրը բարեբեր է :

Աստանօր ընտւ հնութեան հետք չերեւիր . անցայտ են նաև Սարգիս եւ Թէպէպոս Կաթողիկոսաց գերեզմանները , զորս գերիմաստ Ավիշան վարդասետը կարծէ թէ ցայ-

(1) Տես Պատկեր Խ Ես 145:

սօր կան։ Տեղւայն անկատկոծ բնակութեան ապահովութեան համար գուցէ ասս ապաւինած ըլլան յիշեալ կաթողիկոսունք։ կամ թէ գրից գեղեցկութիւնը եւ օգոց քաղցրութիւնը հրապարած է զիրենք ժամանակ մը բնակութիւն հասահանելու ի Հոնի։

Զահան գուտափի եւ չըջակայից մէջ հնութեան յիշատակ մը չգտնուիլը ոչ սոկաւ ամբազդեցիկ ապաւորութիւն կ'ընէ հնասիրի սրախ վրայ, թէ սպէտեւ ժամանակ մը հօծ բնուկավայր եղած, եւ նշանաւոր անցքեր տեղի ունեցած են Փիլարտոսի նման բւնաւորներու պատերազմոց ուարութեան ասպարէզ լինելով։

Զայս ո՞ւմ ընծայել պարտ է։ ծերանի Քերթովահօր ըսածին նման նախնեաց անսարբեր անհոգութեան արգեօք, թէ նոցա մեռեալ աշխարհի երեւնալուն, սրավ աւորեայ կենցազյո յարափափոխ անկայունութեանը քաջիկ ինկումուտ լինելով, իւրեանց բոլոր ձիգը, հանձարը եւ ճարտարախոսութիւնը անզրաւ յաւիտենականութեան ընծայած են, անցաւորաց արհամարհութեամբ։ ինձ կը թուի թէ եւ ոչ մի ինչ պատճառ եղած է Հոնիի Կաթողիկոսաց ոժուանիստ լինելուն, եթէ ոչ անօրէն Փիլարտոսի բուռն զօրութեան հարկը. պատ թէ ոչ անտի եւս յայտնի է Հոնիի շինութեանց ինչ աննշան վարկապարազի ըլլալը նաեւ ի հնումն, ուր եկեղեցւոյ տանիքը չափալով անդ պաշտօներդութիւն կատարով քանի մը անձանց ծաերութեան՝ յանկարծ խախտեր կործաներ է, ինչու պատմութենի յայտ է։

Աշոտի։ — Եարփուզէն տասնեւերկու ժամ յարեւելեան հարաւ եւ կիւրինէն չորս ժամ հարաւակովն է Աշոտի աւանը, կառաւցեալ լոյն եւ երկայնաձիգ հովոի մը մէջ բարեյարգար աներափ, սրգ ցիր ասս անդ պարտիզաց մէջ ըենուած են տասնութեամբ ջուրց եւ պտղաւետ ծառերով եւ ծաղկոցներով զարգարեալ։

Աշոտի աւանձին վիճակ է, որից հինգ շրջանակներու հետ Տարկեևի գուտափին վերաբերեալ, որոց անուանքն են Միծական, Եկեղիճ, Վանի, Սկդրայ, Կարելիրտար, Ժամ ու կէս բացակայ Տարկեևին։

Երջակայքը քարուտ անբեր բարձրաւանդակներ են երկրագործութեան անյարմար, յոյր սոկս բնակիչք սոխու-

եալ են առեւտուրսվ եւ ջորեղանութեամբ ապրելու :

Հայք՝ որ հարիւր առն են, վերեղակութեամբ եւ վաճառականութեամբ կը զբաղին : Իսկ թուրքերը երկու հարիւր ընտանիք գրեթէ լաւարն ալ ջորեղան են : աներկիւզ, քոջապատութեան կազմոնից շատ համբաւաւոր, այնպէս որ եթէ աւազակը խմանան թէ կարաւանի մը մէջ աշոացիք ոմանք կան՝ չեն համարձակիր վրայ յարձակելու :

Աշոացիք ընդհանրապէս հիւրամեծար, պարզաբնակ եւ բարեկեաց են : Նշանաւոր է, մանաւանդ թէ նախանձելի եւ օրինակելի աստանօր երկու գրակից ազգաց՝ թրքաց եւ Հայոց փափոխակի միմեանց վրայ ունեցած համակրանքը եւ վատահութիւնը : Տարւոյն մեծագոյն մասը գուշակերը գրանուելու ասիստաւծ ըլլալսվ, անկանկած վատահութեամբ իրենց տունը եւ ընտանիքը գրացւոյն կը յանձնեն, առանց խարելու ազգ եւ կրօնք :

Ցայսօր բնուած բան չէ որպիսի՛ եւ իցէ անհաւատարմանթեան մը պատահիլը, ամենայն երկիւզածութեամբ իրեւ նուիրական տանդ գրացւոյն բացակայութեան ժամանակ կը խնամեն եւ կը պաշտպանեն միմեանց ինչքը եւ ընտանիքը, հոգալով անոնց ամեն պիտայքը :

Գիւղին մէջ հայք եկեղեցի չունին. անտի վեր ի բարձու պարախզոց ծայրը վանք մը կայ Ա. Յակոբ անուամբ, որոյ չենքը կիսով չափ բարձրարերձ տարսուածին ահապին պատասաւածքին մէջ չիմուած է, մթին ուենեակներով, անձուկ պահաներով եւ փոքրիկ անշուք եկեղեցեաւ : Այդ պատասաւածք՝ որ Յակոբ Սրճեցւոյն միայնարանն եղած է, եւ վանքին ու եկեղեցին յանուն նորա կասուցեալ, սիսաւմանը Ա. Յակոբ Մծրնաց հայրապետին ճգնարանը համարանը համարուած է :

Դոյզին ինչ բացակայ գիւղին վերնակովը ջրավիժ մը կայ ուր Մելսո գետ երեսուն մետրոյն աւելի բարձրութենէ ահապին խափուջանօք փրկիրացայտ վար կը թափի, վայրենի եւ միանդամոյն գեղատեսիլ երեւոյթ մը ձեւացնելով :

Աշոսիփ նախոկին շինութեան եւ հիմնադրին վրայօք կը կարգանք Զամշեան վարդողետի պատամաթեան մէջ հեռաւել կերպով .

«Իսկ Մեղրիկ իշխանն հրամանաւ Լեւոն Կայսեր գնա-

ցեալ ի պատերազմ հանդերձ զօրօք Յունաց ի վերայ Բուլղարաց արար բազում բաջութիւնս, բայց յետոյ ի խորտակել յունական զօրուն, և նա ի փախուստ դարձաւ. առա գնացեալ ի հարսանիս ժողովիւաց քանի մի արս, եւ եկեալ ի Լիւկանսիս ի ասհմանս Զահմանայ յերկիր բերրի եւ արզաւանդահոյ՝ շինեաց անդ դրեալ յանուն Աշոտոյ, ուր եկեալ բազումք բնակիեցան ամս, և ի առկաւ Ժամանակի լցու տեղին այն մարդկամբ. և զի այն երկիր Եր ընդ իշխանութեամբ Յունաց, Կայսրն Էւոնն կացոյց զՄեղրիկ իշխան զաւատին, և զահմանս նորս որոշեալ կարգեաց ի զաւատագետութիւն յամին 888». (Զամշեան Ազգ. Պատմ. հասոր Բ. էջ 703):

Ազիզիկ կոմ Բունար պաշը: — Ազիզիէ՝ որ սուած Աւզուն հայրա կը կոչուէր՝ առանձին գաւառ (գայմազամբոց) է Սերաստիոյ կոտակալութեան ներքեւ, երեսուն գաւառակերէ բազկացեալ. օգը ընդհանրապէս առաղջարար, երկիրը խոսաւէտ եւ բերրի. Հարթածաւալ ընդարձակ դաշտ մ'է, տեղ տեղ դեկեցիկ լեռնակներով եւ բլուզք զարդարեալ սրոց գագաթմանց վրայ կը տեսնուին շատ մը հին բերդերու կիսակարծոն աւերանկը: Յորոց մին է նաև Մանաւլիսնեանց արքայադաւ գվետիը ձկնջուր, ոյժմ Պալղալ գետակին ազբերականց քավ, որ քանի մը ժամառացակայութեամբ Մանձլղզի (հին Մազաղատս) գետակը խոսնուելով, տնունը կը փոխէ, եւ Մանձլղզգ տույու կը կոչուի: Ազիզիկ ընդարձակ գաւառին ստհմանքն են տրեւելքին Կիւրին, Հիւսիսին Թունուզ (հին Տովոլս), յարեւմսից՝ Կեսարիս, Հարաւէն՝ Զահման գաւառ:

Ալիս գետը գաշտին հիւսիսային կողմէն ընթանալով կեսարիոյ նահանգը կ'անցնի: Մելսո գետը՝ որ Միլսո գաւառէն կը բզիմէ արեւելքան հարաւախասն հստամի: Կ'երթայ ի Կիւրին, իսկ Սարսո գետը (Շար լրիաղի) ուզգակի ի հարսու կ'ընթանայ: Իրը երեսուն տարի սուած Աւզուն հայրա անմերձենալի Եր շրջաբնակներու, զի տիրած էին դրեթէ բոլոր գաւառին վաչկատուն վրանադնակ այլ եւ ոյլ ավշար եւ քուրդ ցեղեր՝ սրոց տիարանոց արօտավայր Եր

պատուպարան զողոց եւ աւագակաց . բայց մեծազօր Օսմանեան Տէրութեան չնորհիւ Ռուսիային գաղթով եգեռացոց մեծ մաս մը այս կողմերը բնակութիւն հաստատելին 'ի վեր , աւարառու ցեղերը բոլորովին անյայտ եղան , ապահովութիւն կենաց եւ խաղաղութիւն տիրելով : Զէրքէ զներուն ժրաշան աշխատութեամբ երկրադորձութիւն եւ արհեստ տակու զարդանալ սկսած են :

Բուհար պաշը քաղաքագիւղը , որ գաւառագլուխ է միանդամյն , նոր ի նորոյ վերականգնիլ սկսած է հին աւերակաց վրայ ակնապարար տեսարանաւ , ուստի կ'երեւի գաշտին մեծագոյն մասը Զէրքէ զներու քարակերու գեղեցկոցն փոքրիկ գիւղերով եւ ծառերով զարդարաւած :

Բնակիչքն են հարիւր ընտանիք Թուրք եւ Զէրքէզ , եօթանասուն բնտանիք Հայք , նորաշն վայելուչ տներով որոց մէջ նշանաւոր են քանի մի Զէրքէզ Պէյերու բնակարանք , սրբատաշ քարամբք ձեւաւոր կերպով կառուցեալ , որք հին շնչքերու տևերակներէ բերուտծ են . փոքրիկ շուրկայն՝ իր երկու հարիւր խանութէ բազկացեալ՝ ոչ տակաւ կարգաւորեալ է եւ առեւտուրը յաջող անցաւորաց բազմութեան պատճառաւ :

Թուրքերը ունին մէկ նորաշն մզկիթ , նոյնպէս Հայք ու ունին նորակառոյց եկեղեցի մի փոքրագիր :

Մէկ բաղնիք կայ քարաշն , որոյ յատակի մարմար մոպայիքները Շար Տէրէսիւն բերուած սքանչելի եւ շատ գեղեցիկ են . Գիւղին անմիջապէս վերհակողմն է Բուհար պաշը կոչուած փոքրիկ հովիտը , բոլորաձեւ պարսպեալ , միապազալ սզրոկ ապառածէ մը , ահագին բարձրութեամբ . արդարեւ բնութեան սքանչելիք է այս եւ գեղազուարձ տեսարան . ապառածին ստորին ծերպերէն երեք աեղէ շատրուանի նման յորդ եւ յատակ ջուլ առատաբուզի պազմք վեր ցայտելով միջակ գետ մը կը կազմէ հովտին բերանը , ուր ջրազաց մը կը գարձնէ : Նոր ի նորոյ բացուեր են հովտին մէջ աւերակ վանքի եւ եկեղեցւոյ հիմունք , ուր իստոնիսուան կ'երեւին գերբուեկք մեծամեծ կոփածոյ սեւուրակ քարանց , ստուար սեանց կոտրակք երկուք եւ կէս կանդուն երկոյնութեամբ խորշխորշեաց փորուածով : Անարաստ մեացած են երկու մարմարիսնեաց մեծ սիւներ գեղաքանդակ խոյտկներով , ուր շուշանաձեւ զարդք եւ հրեշ-

տակաց գեղեցիկ դէմքեր կ'երեւին։ Այս վաճքին համար կ'աւանդեն թէ ի պատիւ Ս. Կարապետի շինուած է, ուր Ժամանակ մը ոսկերքը կը պատուիին ի Կոմանա Կազադովկիոյ, ըստ վկայաբանութեանց։

Գիւղաքաղաքին մէջ եւս ցրիւ կ'երեւին բազմութիւն կամորաքսրանց, քուսց, նաւրբ դրուագօք. Հայոց եկեղեցւոյ որմին վրոյ ագուցեալ կան մեծամեծ խաչաքարեր յունական արձանագրութեամբ, յորոց մին դամբան է Թէոդորացի ուրումն բարերարի եկեղեցւոյն. ուրիշ մը Վասլի։

Եթէ արդարեւ ինչպէս համարուած է եւ մերձակայ հնագէտք կ'աւանդեն՝ Բունար պաշլն է զինն Կոմանա Կապադավիոյ՝ որ Սարսո գետին եղերքը շինուած էր, ինչպէս նաև այժմեան Բունար պաշլն, Պեղոնայի հռչակաւոր ասածարին հետքերը հողակոյաերու առկ որոնելու է, ուստի երեսուն տարի յառաջ բաղանեաց կաթսայ մը գանուեցու հարիւր քսոն եւ հինդ քաշ ծանրութեամբ, տարօրինակ այժմեաններէն, որ Բրգիիսու բաղնիքին դործածուեցու. եւ մերթ ընդ մերթ հնաւթեանց յերեւան գալը անպակաս է։

Շառայարելի

Ս. Ծ. Վ. ՀԱՅԵԱՆ

ԳԻՏԱԿԱՆՔ



ԳՐՊԱՆԻ ԱՇԽԱԲՀԱՌՈՒՑԱԳՈՒԽԵՑ. — Ինչպէս յայտնի է, աշխարհացոյց տախատակք երկրագունոք, եւ ա'յլ այսպիսի տիեզերաբանութեան վերաբերեալ գործիք մեծագնի են, եւ վարժարանաց մէջ տառանձին եւ յատուկ սրահներ պէտք են զանանք զետեղելու համար. ծանր են նաև եւ դիրաբնեկ եւ խոնաւութենէ շուտով կ'ապահանին։ Արդ Պարսն Օչըրա գաղղիացին գիւրատար եւ գիւրագնի գունտեր հնարեց, որ հազիւ քանի մը կրամի ծանրութիւն ունին. եւ գործածութենէ յետոյ ծալելով զայն իւրաքանչիւր ոք իւր գրանին մէջ կրնայ դնել. եւ ասլականելու ամենեւին վոտանգ չկայ, գիւմացկուն են, եւ եթէ ավտատին մարթ է լուանալ եւ մաքրել առանց ամենեւին եղծանելու դրու-

մածր, այս գունակերպ պարզ կառաէ կամ յաւէտ ձվական խէժէ (յառաջույշ) շինուած են, ասոնց մէջը մէկ մէկ վասթ փուշտ կայ, զոր վչելով եւ ուսեցնելով բաւցուն անմիջապէս գունափ ձեւ կ'առնաւ, եւ ամենայն դիւրութեամբ անոնց վրայ աշակերտաք կրնան ուսանիլ եւ ուսուցչին դաւորուն եւ զեկուցմանց հետեւիլ. զունար ուսեցնող օդը մէջն հանելով աշակերտաք կը ծալլեն եւ զրպաննին կը դրնեն. եւ ըրջուգայաթեան առեն եւս կրնան զրօնուլ եւ օգտիլ նոյն գործիքներով. ճամբարդք եւս կրնան մեծ օգուտ քաղել այս գործիքներէն քանի մը ահսակը միատեղ առնելով եւ ուր որ հաճին զանոնք ի գործ ածելով: Աշխարհացոյց ասախատիներն ալ նոյն յատկութիւններն առնին. չեն պատաստիր, ինչողէս կտաւի վրայ փակցուցած աշխարհացոյց թւովթերուն եւս կը հանդիպի, որոնցի երեք անգամ աւելի կը աեւեն այս նորունոր տախտակիներն. բալը ճարտարաւթիւնը գործածուած յառաջուի եւ մելանի յատկութեանց մէջ է. բաւ է սպոնդով մը զանոնք թրջել. կը մոռքրուին, կը պայծառանան եւ կը կենդանանան: Այս միջոցաւ Տիեզերաբանական գիտութիւնք աշակերտաց եւ նոյն խոկ ընտանեաց մէջ ամենայն դիւրութեամբ կրնան ընտանենաւ:


ԼՍՈՂԱԿԱՆ ԳԱԼՏՈՒՌԻԹԻԿՆ (Daltouisme auditif). — Պայտուրինը կուրութեան ախտ մ'է քանի մը գունոց համար, ոյնպէս որ այս ախտէ ախտացեալք չեն կարող քանի մը գոյները մէկմէկի զանազանել. արդ՝ այս ախտը լուրեաց վրայ ալ կը գտնուի, ինչողէս Պոլսնիոյ Ալոկերթինի րժիշկը բնախօսաց մասգրութիւնը կը հրաւիրէ այս ախտի վրայ: Կարմիր եւ կանոչ գոյներն զանազանելու անկարողներն չեն կարող նաև երած շտական քանի մը չոտպերը զանազանել եւ մերձակայ խազերուն հետ կը շփոթեն: Այսպէս կարմիր գունոյ պայտունեալի սոյ խազը չեն կրնար ճանաչել, խոկ կանոչ գունոյ նկատմամբ ախտացեալք ոկ խազը կ'անգիտաման, եւ նոյն խոկ երած շտական գործեաց վրայ նոյն խազերը չեն կարող հնչեցնել:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԿԱՆԴԻՏԱԾ Ա. ԽՈԿԵԱՆ

Ա. Ռ Զ Ե Մ Ն Բ Ա Ռ Ա Ր Ա Ն

ՀԱՅԵՐԵՆ ԳԱՂՀԻԵՐԵՆ



Սոյն Հայերէն-Գաղղիերէն աշխարհագար դաստիան Բառապատճեն հակառակ իւր վարքը ծառացին եւ համեստ գնոյն կը սրբունակէ առաւ ել քան զ30,000 բառ, եւ գործածական այլ եւ այլ բնույթ ոճեր :

Կը գանուի թէ ի կ. Պոլիս եւ թէ՝ ի Բերտ Հայ եւ Եւրոպացի ամեն գրավաճառաց քով։ Գիհնէ 15 գհկ, արծաթ :



ՆՈՐ ԸՆԹԱՑՔ

ԳԱՂՀԻԵՐԵՆԻ Ի ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

Հանգերձ համաօս մերկանորեամբ



Վասն Ա. — Ե . , Կ . Պոլիս , Տաղագր . Յ . Գալվաֆեան : Երես՝ Ա. — Ե . 604 , 80 : Գիհն՝ առաջին Յ. մասանց 2 ական գահէկան . վերջին մասանց 4 ական գահէկան :

Վերոյիշեալ յարգոյ հեղինակն այսու վերնագրով գաղղիերէն լեզուի ուսման նոր գասագիրք մի եւս ի լցու բնայած է :

Ամենազ բնիթացքն , որովէս կը առանաի՝ բաժնուած է ի հինգ մասունն , որոց իւրաքանչիւրն ուրացն հասար է :

Գործայն նպատակն է աշակերտն ի կարճ ժամանակի գաղղիերէն լեզուն համինալու եւ գաղղիերէն ի հայ լութարգմաններու վարժեցունել :

Յատկապէս կը յանձնարարեամք զայն ամեն անսանց որք կը վասփառին դիւրութեամբ ուսունիլ գաղղիսկան կորեւոր լեզուին գլխաւոր սկզբանքը :

Կը գանուի թէ՝ ի կ. Պ. Պոլիս եւ թէ՝ ի Բերտ Հայ եւ Եւրոպացի ամեն գրավաճառաց քով։

Պատկեր տանելին օր մի տեղամ կը հրատակուի :
Բաժանորդագրութեան տառեկան զինն է Ա. Պօլոյ հա-
մար 40 դամեկան , խոլ զաւառաց եւ օսուր երկիրներու հա-
մար 50 դամեկան , բրդատարի ծախմբ ի միասին հաշուելով :

Եւ բաժանչիր թիւ 2 դամեկան է :

Պատկերի խմբագրաւունն է ի Յերա , Եկեղի փողոց ,
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ բերքի
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :